

ՀԱՅՄԵՐԵՒ

ՊԵՏԵՒԻ ԳԻՏԵԼԵՑ

ԱՐԵՍ. 1:

1839.

ԹԻՒ. 3:



ԲԵԼԵԲԵՅԻՆ Է՞ ՇԵՐՈՎԻ ԸՐՑ:

ԲԵԼԵԲԵՅԻՆ ծովերը տարիին մեծ մասին մէջը պաղած ըլւալով, ամայի ահազին դաշտեր կը ձևանան. ուր որ ճերմակ արջը իրեն կարծը բնութեանը յարմար բնակարան մը կը գոտնայ : Առանամանիքով պատած անապատներուն մէջը որսի պըտը տելով՝ իր անօթութիւնը կը կը շտացունէ ծովային կինդանիներով, ինչպէս ծովային հորթերով . որոնք սառերը կը կը տրեն ողէն շունչ առնելու համար, կամ թէ արջը ծովը կը կը նետվի անսնք որսալու համար : Օարմանալի սուր հոտաւութիւն մը ունենալով՝ սաստիկ արագութիւն և ուժ՝ ու ասոնց հաւասար ճարտարութիւն, իր ապրուստը կը ճարէ անսանկ կլիմաներուն մէջ, ուր կը կարծը վի, թէ ասոր ովէս մեծ չորքուանի մը հարկաւ սովամահ պիտի կորսըլի : Ոիշտ աչքը բայ սառով պատած լեռներուն վրայ

կելլայ՝ չորս դին նայելու ան ընդարձակ դաշտին վրայ, ուր որ գուցէ մինակ մէկ ծովային հորթ մը կը գտնը վի, կամ հոտած ուր հոտվատալով իմանալու թէ՝ արդեօք Եւրոպացի ձկնորսներէն կամ բնիկ Լքսի մոքսացիներէն ձգած՝ բալենայի կամ ծովային ձիի մնացորդներ կայ մի մէկ տեղ մը, որ իրեն մեծ ինձոյքի մը տեղ կանցնի : Անկայն անտարակյս շատ անգամ ալսատիկ անօթութիւն կը քաշէ . ինչու որ ծովային հորթը՝ որ իրեն զլսաւոր ապրուստնէ, իրեն չափ ճարտարութիւն ունի : Ու արջը շատ անգամ պղտիկ սառէ կղզիներուն վրայ գտնը լով՝ ջուրերը կառնեն ծովին բացերը կը տանին, ուր շատ օրեր կը մնայ՝ ու չի կը նար կերակուր ճարել : Ասանկ ջուրերուն վրայ անդին ասդին երերալով՝ կը լլայ որ երկու հարիւր մղոն ցաւ

Առանամանիք . պատու:

3 ա

Կղզի . պատու:

մաքէն կըհեռունայ : Ի՞նչ և իցէ՞ աղէկ վարպետ է լողալու , ու շատ անդամ մէկ սառէ կղզին մէկալը կերթայ՝ կամ ծրիւ գէրք մը կելայ , ուր տեղ դատած կենդանին ները սոսկալալի կերպով ջարդուբուրդ կընէ :

Խալանտիսայի մէջ՝ ուր որ երբեմն ասխանգարիչ կենդանիները ծովեզերքները կելան , բնակիչները խկցին մէկտեղ կըժողվրին անհնք սատկեցունելու : Կըրէն լանտիսայի արևելեան կողմերը արջերը սաւուերուն վրայ տեսնը ված են մէկ տեղ հաւքը ված այնչափ շատ , որ հեռալանց ու խարիչօտ կըկարծը մեծ դաշտին մէջը : Աս կենդանին սովորաբար ըրս ոտքէն մինչեւ հինգ ոտք բարձրութիւն ունի , ու եօթը ոտքէն մինչեւ ութը՝ երկայնութիւն ունի . երկու հարիւր օխայէն մինչեւ իրեք հարիւր յիսուն օխայ կըկիշառվէ եր ծանրութիւնը : Պարէն՝ աս կողմերը պինտ առաջ ճամը բորդութիւն ընողներուն մէկը , 1596ին՝ երկու հատ ճերմակ արջ սպանենե , որնք աչագին մեծութիւն ունէին . մէկին մարթը տամներկու ոտք երկան էր , ու մէկտենը տամնիլուք : Բայց զարմանալին ան է որ աս զօրաւոր կենդանին ճապէրը նապաստակէ մը մեծ չեն ըլլար : Հէրն՝ ուրիշ ճշմարտահօս ճանապարհորդ մը կըպատմէ թէինքը տեսեր՝ է ձագերուն ոտքին նշանը ձուներուն վրայ հարուրնցի մը չափ մեծ , երբոր մարերնեւն ոտքին նշանը էր տառ նըշորս մատ երկան՝ ու ինը մատ լցին : Ճերմակ արջը ընդհանրապէս մարդէկ կըփախչի բայց երբուր վրան երթը վարչութիւնը է : Ոկորէպին նաւապետը իր Ճանապարհորդութիւն՝ ի կըէնլանտիս ըսված գիրքին մէջը զանազան զըւարձալի պատմութիւններ կընէ հետաքրքիր վարքական արժանիք : Մէկ Շտեմարն է կամ մարտին առջին մը կը սուսան անոր ըրածները կամ մը կը սուսան անոր ըրածները ու յալմար ձեռվլ ու ըրունց՝ որ կամ արջին վրայ երթայ , կամ թէ որ արջը իր վրայ գայնէ ինքը զինքը պաշտամնէ . և տամնկ քիչ մը կանկ առաջ : Շըն աւ զիմացը կայնեցաւ . ոչինչ տեղը աշխատեցաւ մարդը իր կորսը նցուցած համարձակութիւնը ու սրատութիւնը ժողովը արջին վրայ երթալու : Ոչինչ տեղը ձայներ հանեց , նիզակը ցըցեց ու զանազան ձեռներ բանեցուց արջին գէմը , որպէս թէ վրան պիտի երթար . թշնամին կամ չի հասկընալով անոր ըրածները կամ բանի անդ չի սեպէլով անանկ սուս ճեռըրը շայնած տեղէն չի շարժեցաւ : Սաւաստին բոլոր անդամները մկրտչուցին գողալ . բայց իր ընկերներէն ծաղը ըլլալու վախ ունենալուն ետ զանալու աւ չի համարձակէն չափաւութեանը համար քանի մը պատմութիւն կըքալէնք անկէց :

« Կ եփթուն նաւելին նաւապետը Արնօս անուն մէկ դիմուած մը սպատմէց ինձի՝ որ խիստ զըւարձալի էր իր վախճանին նայելով . աս դիմուածը յառաջ էկած էր մէկ նաւաստին մը անխոչէկնութեամբ ճերմակ

կապաստակ . Ասկըն . — Սաւաստի . Էմանէ . Էլոյ- ֆոյ :

արջի մը վրան երթալէն՝ 1820ին : Նաւը կապած էր սառէ կղզիի մը՝ որուն վրայ խել մը հեռուն մէկ մեծ ճերմակ արջ մը որսի համար կըպըտրտէրկոր : Նաւին մէջ ջենաւաստիներուն մէկը քրիստոնէն քրդըլած՝ որ իր ամեն աւուր բաժին բաժին քիչ միայն մէկ նիզակ մը . և որչափ որ ընկերները համուղեցին չերթալ , ինքը իր խելքին հաւնելով ճամբայ ելու : Մղնի մը չափ ճամբայ ընկերուն ու պաղած բուրներուն վրայէն որ ինքը շատ հոգնեցու ցին , թշնամին եկաւ հասաւ . ու անանկ մօտեցաւ անոր՝ որ քանի մը կանգուն հեռաւորութիւն կար մէջներնին . արջը տեսածին պէս մարդը՝ երեսը անոր դարձուց , և իբր թէ պատերազմի կըհրաւերէրկոր անիկա : Աս միջոցին իր առջի սրատութիւնը մարած ըլլալով , քիչ մը հոգնելուն ցրիլին զօրութիւնը երթալէն , ալ արջին զարհութիւնը դէմքը տեսնալէն , նիզակը շիտկեց ու յալմար ձեռվլ ու ըրունց՝ որ կամ արջին վրայ երթայ , կամ թէ որ արջը իր վրայ գայնէ ինքը զինքը պաշտամնէ . և տամնկ քիչ մը կանկ առաջ : Շըն աւ զիմացը կայնեցաւ . ոչինչ տեղը աշխատեցաւ մարդը իր կորսը նցուցած համարձակութիւնը ու սրատութիւնը ժողովը արջին վրայ երթալու : Ոչինչ տեղը ձայներ հանեց , նիզակը ցըցեց ու զանազան ձեռներ բանեցուց արջին գէմը , որպէս թէ վրան պիտի երթար . թշնամին կամ չի հասկընալով անոր ըրածները կամ բանի անդ չի սեպէլով անանկ սուս ճեռըրը շայնած տեղէն չի շարժեցաւ : Սաւաստին բոլոր անդամները մկրտչուցին գողալ . բայց իր ընկերներէն ծաղը ըլլալու վախ ունենալուն ետ զանալու աւ չի համարձակէն չափաւութեանը համար քանի մը պատմութիւն կըքալէնք անկէց :

Օքի . առ : — Զէնք . հէլու : — Անզակ . հըսու :

գին ատենը . նաւաստիին վախչելը սիրու տրւաւ արջին՝ որ ան հիմայ անոր ետևէն լինայ . ու աղեկ վարժրված ըլլալով ձու ներուն վրայ ճամբռդութիւն ընելու , շուտ մը հասաւ վախչողին :

Նիզակը՝ որ նաւաստիին մէկ հատիկ զինքն էր ինքը պաշտպաննելու , վաղած ժամանակը ժանրութիւն տալուն իրեն՝ վար ձգեց , ու շարունակեց առաջ երթաւ : Ասիկա իր բաղրը բանեցուց . ինչու որ արջը նիզակը գետինը տեսաւ նէ հետաքրքրութիւն մը ունեցաւ զիսնալու թէ ինչ էր . ուստի կայնեցաւ ոտքովը երերցուց՝ ասդին անզին դարձուց՝ ծեծեց , ու նորէն մկրսեց իր թշնամիին ետևէն վագել : Ծառ չանցաւ նորէն հասաւ շունչը կտրած նաւաշ վարին , որ մտածելով նիզակին ձգելէն յանաջ եկած յաջողութիւնը , ձեռնոցներուն մէկն ալ նետեց՝ որ արջը քիչ մըն ալ կայնի , և ինքը ճամբայ առնէ :

Խորհած հնարքը իրաւցընէ յաջողեցաւ , ու երբոր արջը նորէն կայնեցաւ ձեռնոցը քննելու , վախստական նաւատարին ան միջոցին խել մը առաջ դնայ : Բայց արջը կրկին շարունակեց մարդուն ետևէն վագել , և անտարակյս անոր պիտի հասնէր ու բռնէր , որովհետև նաւալվարին ունեցած ուժը հետզետէ հատնելու վրայ էր , մինչև որ նետեց մէկալ ձեռնոցն ալ , և վերջապէս գլխուն վակեղին ալ , որ կտոր կտոր ըրաւ արջը իր ակրաներուն տակը :

Կաւալարները նաւին մշջէն տեսնալով հիմայ իրենց ընկերին վիճակը , գուրս թափեցան անիկա պաշտպանելու : Բոլորը զէնքերնին առած կարգաւ շարվեցան , ու երբոր ընկերնին հասաւ ճամբայ տրւին անոր մշջերնուն անցնելու , և նորէն մէկ կտոր կայնած ամէնը մէկէն դէմ դրին արջին : Դողի սարսափի մշջ ինկած վախրատական նաւալվարը՝ թէ և հիմայ իր թշնամիին ձեռքէն իրալրսած էր , շարունակեց իր առաջ վագելը՝ վախը հայածելով ինքը , ու բնաւ չի կայնեցաւ մինչև որ գնաց նաւը ինկաւ : Երջը անդամ մըն ալ արջը եկաւ , ու նաւալվարները կըցուային որ աս անգամին

թէ շատ տարվան փորձաւու զօրապետի մը պէս կըխորհէր թէ արժան է արդեօք հետերնին ծեծկրվել՝ թէ չէ : Աերջապէս թշնամիներուն թիւը շատ տեսնալով որոնց վրայ գարնէ չի պիտի կընար յաղթութիւնը վաստեկիլ , խելացութեամբ ետ դարձաւ , և ապահով իր ճամբան գնաց :

Բևեռային արջերուն ճարտարութիւնը աղեկ հասկրցեր են բալենայի ձկնորսները . շատ զժուարութիւն կըքաշեն որսալու անոնք , որ առանց վախի իրենց նաւերուն քովերը կուգան : Հետևեալ պատմութիւնը արջին ճարտարութեամբ վրայ՝ շատ գարմանալի է :

ԱԿաւերուն մէկին նաւապետը շատ ու զերվ որ արջ մը ձեռք ձգէ առանց մոր թը վերտուրելու , ըրւանը հանգոյց շինեց , ու ձունին մշջը դրաւ : Հանգոյցին մշջ տեղն ալ կրակ վառեց՝ ու քիչ մը միս դըրաւ վրան : Երջ մը՝ որ մօտերը կըպրտը տէր , շուտով խարվեցաւ էրած միսին հոտը առնելով , ու եկաւ նոյն տեղը : Եր ճարտարութիւնովը իմացաւ լարված որսգայթը . կամաց մը մօտեցաւ ու միսը բերնովը առաւ . բայց նոյն բոպէին իր ոտքը՝ ըրւանին քիչ մը շարժելէն հանգոյցին որ պիտի պըլլը վերջապէս , ճանկերովը մէկ դի ըրաւ ըրւանը և զգուշութեամբ մը ետ քաշվեցաւ : Տարած միսին կտորը ուտելին ետև նորէն հոն դարձաւ . հանգոյցը նորէն շիտկած ըլլալով՝ մշջ տեղը մեծ կտոր մը միսով , առաջ ըրւաններուն բոլորը մէկ դի քաշեց , ու ետքը համարձակ գնաց միսը առաւ : Երբորդ անգամ հանգոյցը շիտկեցաւ , բայց ուրիշ կերպով . ինչու որ նաւալվարները արջին ըրած զդուշութիւնը տեսնալով ուրկայթը ձունին տակը թաղեցին , և մշջ տեղը խորունկ ծակ մը փորեցին ու միսը հոն դըրին : Ենդում մըն ալ արջը եկաւ , ու նաւալվարները կըցուային որ աս անգամին բանի մը բոպէ չըզա դին հոտվրտաւէն ետքը՝ ոկրսեց ճանկերովը ձունը փորել , որու գայթը գտաւ հանեց ու մէկ դի նետեց , և նորէն իր որար առնելով անվնաս վախսաւ գնաց :

Բևեռային արջերուն էդն ալ արուին պէս կատղած է թշնամիին դէմ. բայց իր ձագերուն վրայ ունեցած սէրը ամէն բանէն էվէլ է: Անոնց համար կերակուր ձարելուն դժուարութիւնը ու ան սաստիկ ցուրտ տեղվարած քաշած տառապանքնին անշուշտ կը պատճառ աս սէրը: Հետեւ պատմութիւնը Բևեռային Ճանապարհորդութիւն ըսված գիրքերուն մէկէն առնըլած է:

«Առուրվանց կանուխ կայմին գլուխի մարդը իմացուց թէ իրեք հատ արջ սաստիկ արագութիւնով կը վազեն կոր սառերուն վրայ, և իրենց ճամբան դէպ, ինաւին շիտկեր են: Հաւանական է որ՝ կուգային կոր ծովային ձիի մը ճարպին հոտը առնելով, որ մարդիկը կրակին վրայ դրեր էին, և որ սառին վրայ կէրէրկոր անոնց գալու ատենը: Շատ չափանիք իմացան որ՝ էդ առիւծ մըն էր իր երկու ձագերովը. բայց ձագերը սեպէ թէ մօրերնուն չափ մեծ էին: Ասստիկ փափաքով մը դէպ, ի կրակին վազեցին, ու բոցերուն մէջէն դուրս քաշելով ծովային ձիին մարմինին մէկ կտորը որ գեռ չէր էրեր, սկըսեցին ագահութեամբ ուտել: Աւին մէջէն մարդիկը մեծ մեծ միսի կտօրներ ալ որ պահէր էին, նետեցին սառին վրայ, որնոնց ավենը ծեր արջը մինաւորիկ կրեց՝ ձագերուն առջին զրաւ, ու ամէն մէկուն բաժնեց՝ միայն քիչ մը երեն պահէրով: Խրբոր դարձաւ որ մնացած վերջին կտօրն ալ բերէ, նաւին հրացան ները շիտկելով ձագերուն երկուքն ալ զարկին մեռցուցին. մայրերնին ալ ետ դարձած ժամանակը վերաւորեցին, բայց չէ թէ մեռնելու չափ:

Քարասիրու մարդուն աչքէն արցունք կը բերէր աս վայրենի գազանին իր ձագերուն վրայ ցուցըցած սէրը տեսնալով անոնց մեռնելու բովէին: Օհէպէտ ինքը սաստիկ վերաւորլած էր, ու հազիւ կրնար սողալով անոնց ինկած տեղը երթալ, առած միսին կտորը տարաւ, և կտոր կտոր բաժնելով ինչպէս որ առաջ ըլեր էր, առջենին դըրաւ. ու երբոր տեսաւ թէ չեն ուտերկոր, իր ճանկերովը տուած մէկը ետքը մէկալը

Ճարպ, էւեղը: — Հրացան, նէ-ծէնի:

Չանաց որ կայնեցունէ: Բոլոր աս միջոցիս մարդուն խեղջը կուգար լսելու իր հեծութիւնը ու հաւաչանքը: Խրբոր տեսաւ թէ չի կրնարկոր կայնեցունէ անոնք, քիչ մը հեռուն գնաց կայնեցաւ, ետին դարձաւ ու սկըսեց ողբալ. աս ալ որ օգուտ ըրաւ իր ձագերուն արթըննալուն նորէն դարձաւ քովերնին, ու չորս կողմերնին հոտվառաւ լով սկըսեց վէրքերնին լոգել: Նորէն ելաւ քիչ մը հեռուն գնաց առջի անդամին պէս, դարձաւ ետին նայեցաւ, ու ատեն մը կեցաւ ողբալով:

Այսու ամենայնիւ իր ձագերը չարթըն ցան իր ետեւէն երթալու. ուստի ինքը նորէն դարձաւ անոնց քովը, ու անպատմելի սիրոյ նշաններով մէյմը մէկուն ու մէյմը մէկալն չորս դին պրտրաեցաւ ոտքովը երեցունելով անոնք, և ողբալով վրանին: Ո երջապէս ձագերը պաղած ու առանց շունչի գտնալով գլուխը դէպ, ի նաևին կողմը վերցուց, ու մումնալով որպէս թէ իր ուսը առնելով կուգէր սպանողներէն. ու բոնք նորէն հրացանները շիտկեցին ու զարկին ինքը: Ասանկ ձագերուն մէջ տեղը ինկաւ, ու անոնց վէրքերը լոգելով մեռաւ:

Եւ:

♦ ՈՐ ԾԱՌԵՆՏԻՄ վրայ շատ եվկիրներ կան ուր որ տակուին աղ չի գտնը վեր. և ան երկիրներին վաճառականութիւնը ծաղկեալ ըլլալոն բնակիչները հաղիւ թէ երբեմն կրնան ձեռք ձգել քիչ մը աղ, որ մեծ բան մը կըսեպէն: Ասանկ է ըստ մեծի մասին Ծփրիկէի ներսի կողմերուն վեճակը: Մընգո փարք ճանապարհորդը կըսէ թէ, «Ոհէկ Նւրուպացիի մը զարմանալի բան է տեսնալ տղայ մը, որ աղին կտորը կը ծծէ շաքար ծծելու պէս: Խս շատ անգամ տեսայ աս բանը. թէպէս աղքատները աս պատուական նիւթին անանկ կարօտ են, որ եթէ ըսես թէ մէկ մարդ մը իր կերակուրը աղով կուտէ անիւ կա շատ հարուստ մարդ է ըսելէ: Խս շատ դժուարութիւն քաշեցի հոն աղ չի գրտնվելուն համար: կանաչեղէն կերակուրներուն գործածութիւնը անանկ սաստիկ փափաք մը կը պատճառէին կոր աղի, որ նար չէ հասկըցունել»:

Վահագուս:

ՎՐԱՎՐԱԿ ահազին մեծութեամբ մէկ գունս մըն է՝ արեգակնային դրութեան մէջ տեղը զէտեղված, որ բոլոր մոլորակներուն լցու և ջերմութիւն կուտայ և անոնց շարժմունքը կրկաւալարէ: Շուսական կամ աճողական բաներուն մեծ ծնողընէ, եղանակներուն ջերմութիւն տալով և դաշտերը զայնպայն զարդարելով: Իրեն ձառագայթներն են երկրիս երեսին վրայի և օդին մէջ զանազան փոխուսութիւններուն պատճառը: անոնց զօրութենէն յառաջ կուգան բոլոր հովերը, և անոնք են որ ծովին ջուրերը շոգիի զարձունելով զին մէջը կրպըտրացունեն ու երկիրը կրջրեն, և անկէց աղքուները ու դետեր կրծնանին:

Կոպերնիկեան դրութեանը նայելով՝ որ անիկա հիմայ ընդհանրապէս կրնդունվի, արեգակը բոլոր մոլորակներուն և զիսաւորներուն կինդրուն է: որոնք իր բոլորութիւր կրպաւնան զանազան կարգով և տարբեր հեռաւորութիւնով: Խւթէպէտ արեգակը անշարժ կերեւայ իր բոլորտիւր պըտըտող մարմիններուն նայելով, բայց բոլորուն անշարժ չէ ան: հապա իրեն առանցքին վրայ արեւուտքէն դէպ'ի արեգը մէկ անգամ մը կրպաւնայ, 25 օրվան 9 ժամին և 36 րոպէին մէջը:

ՎԵՆ երկնային մարմիններուն մէջը որոնց չափը գտնված է, արեգակը ամենէն մեծ է: Ենոր արամագիծը 887,000 *միլինէն քիչ մը էվելէ: և հետեւապէս աս մեր բը հակած երկիրին մեծութեամբը 1,400,000 գունս պէտք է որ արեգակին գունտին մեւ:

*Համարանիս մէջը մէր գործածած մղոնը Ենդղական մղոն ըլլալով, հոս տեղս կըդսենք Ենդղացոց չափերը որպէս զի կարդացողը աղէկ մը իմանայ թէ որպայի երկայնութիւն ունի մէկ մղոնը:

1 Ենդղական ուաքը ունի 12 մատ, 3 ոտքը կընէ 1 էտորդայ, 1 էտորդան է 1½ Տաճկի մեծ կանգուն կամ առջն որով, ըստայ կը չափեն: 9 ոտքը կամ 3 էտորդան կընէ 4 կանգուն: Ենդղացոց մղոնը ունի 5280 ոտք, կամ 1760 էտորդայ, որ կընէ 2346 ½ կանգուն: Ենդղացոց մղոնը Տաճկի մղոնէն մեծ է: 11 Ենդղական մղոնը գրեթէ 12 Տաճկի մղոնէ:

Ճութեանը հաւասարի: Մարդկային միտքը բոլոր իր կարողութիւններովը չի կրնար ձիշը հասու ըլլալ ասանկ մէկ դունտի մը ահազին մեծութեանը: Երկրիս ու լուսին նին մէջ տեղը եղած բոլոր հեռաւորութիւնը բաւական չէ արեւին տրամագիծին իրեք մասին մէկը պարունակելու:

Թիէ որ արեգակը մէջը դաստարկ գունտ մը ըլլար, և իր բոլորտիւր համար հաղարձակ ունենար իրեն լուսաւոր մթնոլորտին ձառագայթները ներս ընդունելու, և ան ներքին դաստարկութեան մէջ տեղը մեր երկրին չափ մէկ գունտ մը դրված ըլլար հանդերձ մեր լուսինին չափ արբանեակով մը և նոյնչափ հեռաւորութեամբ որչափ որ լուսինը հեռու է երկրէս, ան ներքին գունտին վրայ բնակողին աչքին մէկ գեղեցիկ աշխարհ մը պիտի երևար ան ինչպէս որ հիմայ անվարժ մարդու մը աչքին կերւայ բոլոր աշխարհս: և այնչափ մեծ ու ընդարձակ պիտի կարծրվէր անիկա որչափ որ բոլոր տիեզերքս կրկարծրվէր աստեղաբաշխութեան նոր սկըսած ատենը:

Երկրորդ բանը՝ որ մեր միտքը զարմանը քով կը լեցունէ, աս ահազին գունտին հեռաւորութիւնն է: Երեգակին միջին հեռաւորութիւնը երկիրէս 12,000 անգամ երկրիս տրամագիծին չափ է, կամ 95,000,000 մղոնէն քիչ մը աւելի հեռու է երկիրէս: Որ հեռաւորութեանը անկատար կերպով մը խելք հասցունելու համար, ըսկենք թէ արագինթաց շոգենաւ մը օրը 200 մղոն ձամբայ առնէնէ, 1300 տարին չի կրնար լումնցունել իր ճամբարդութիւնը. և թէ թնդանօթի ուումբ մը գէշեր ցորեկ երթալով և մէկ բոպէին մէջ 16 մղոն ձամբայ առնէլով 11 տարիէն էվել պէտք է որ արեգակին գունտին հասնի:

Երեգակը մէկ ահազին հրեղէն գունտ մը կերեւայ երբոր դիտակով նոյնին, շատ անգամ սասատիկ բորբոքած վիճակի մը մէջ: Երբեմն անկանոն ձևերով մութ գայն բիծեր իր սկաւուտակին վրայէն կանցնին, արեւելքէն դէպ'ի արևմուտք շարժելով գրեթէ տասնըսորս աւուր մէջը, որոնք հովել կրպատահի թէ լոկ աչքով տեսնըլին:

Ճանդանօթ, լոօֆ: — Առւմբ, իւսուլ:

Վս բիծերը սովորաբար մէկ անկատար շուշքով մը պատաժ կըլլան, և ան շուշքը լուսեղէն շրջապատ մը ունի՝ որ բուն արեւին լոյսէն ալ էվելի լուսաւոր է : Մէկ բիծ մը երբոր առաջ արեւին արեւելեան ծայրէն կերեայ, կընմանի գծի մը՝ որ երթալով կըսարածի ու կըլայնայ, մինչեւ որ մէջ տեղը հասնի . և անկէ եռու նորէն կըսկը սի պղտիկնալ, և վերջապէս արեւմուռան կողմէն աներեւոյթ կըլլայ : Երբեմն կըպատահի որ նոյն բիծերը նորէն կերեան արեւելեան կողմը, ու հոն անշարժ կըմնան մինչեւ երկու կամ իրեք անգամ արեւը իր շրջանը ընէ նէ : Աակայն իրեւ մէկ ընդ հանուր բան մը՝ արեգակին բիծերը ու անշարժ են և ոչ միակերպ : Երբեմն խել մը մանտրտիկ բիծեր կըմիաւորին՝ մէկ բիծ մը կըլլան . և երբեմն մէկ մեծ բիծ մը խել մը մանտրտիկ բիծերու կըլամճնըլի : Ումանք քանի մը օր, քանի մը շաբաթ՝ և կամ մինչեւ անգամ սմիսներ մէյտեղ շարունակ կերեան, երբ ուրիշները քանի մը ժամին մէջը կերեան ու աներեւոյթ կըլլան : Վն բիծերը որոնք կամաց կըձևնան, անանկ ալ ըստ մեծի մասին կամաց կամաց անանկ ալ ըստ մեծի մասին կողմի արեգակին մութ մարմինը : Վափլաս աստեղաբաշխին զննութիւնը ասկէց տարբեր էր : Վսիկակարծեց թէ արեգակին գունտը կրակի զանգուած մըն է, և անոր ստատիկ եռացումը ու բարերքիլք ուր իր մակերեւոյթին զրայ կըտեսնըլի, կըպատճառի իրեն ներսի կողմը պարունակված առածզական հեղանիւթին դուրս վայելէն . և թէ իր բիծերը ահազին խոռոչներ են մեր հրաբուխներուն խոռոչներուն պէս : Ուրիշները կարծեցին թէ աս բիծերը արեգակին գունտին վրայի լեռներուն գլուխներն են, որոնք երբեմն ծածկը չեն ան լուսաւոր հեղանիւթովը՝ որոնց մէջը թաղածած են :

Ծնդհանուր կարծիք մըն է թէ արեգակին բիծերը առաջ Վալելոս տեսաւ 1611 տարվան սկիզբին . թէպէտ և Աքինէր Հարիոդ և Փաթրիպիոս աստեղաբաշխներն ալ նոյն տեսները տեսան անսնք : Վս ատենէն ետքը 18 տարի արեգակը բնաւ առանց բիծի չի մնաց, բայց միայն 1624ին Դեկտեմբերի մէջ քանի մը օր ուրիշ առանցները քան կամ երսուն բիծ մէկն կըտեսնըլէին . և 1625ին 50 բիծէն էվել մէկէն տեսնըլէին : 1650ին մինչեւ 1670ը հաղիւ թէ քանի մը բիծեր երեցան . և 1676ին մինչեւ 1684ը արեգակին սկաւառ ու կը մէկ բիծ մը չի ցացուց : Քանի որ 18 երորդ դարը սկսեց, մէկ տարի մը առանց բիծի չի մնաց արեգակը . և շատ ոնչ քամ շատերը մէկտեղ երեցան : 1799ին Շերշէլ մէկ բիծ մը տեսաւ, որ գրեթէ 30,000 մզն լայնութիւն ունէր : Վս բիծերը միշտ զանազան ճամբուլ կըշարժին արեգակին սկաւառակին վրայ . երբեմն կե-

րեայ թէ ուղիղ գծիւ մէկ կողմէն մէկալ կողմը կանցնին, երբեմն ալ ծուռ ճամբույ մը կընէն : Երեգակիին սկաւառակին ան մասը՝ որ առանց բիծի է, հաւասարապէս լուսաւոր չէ : Վնոր գետինը գեղեցիկ զանազանութիւն մը ունի մասնութիւն սկաւառակի սև կէտերով, որոնք աղէկ քննելով կերեան թէ միշտ կըփոխափրխին :

Արեգակին բնական կավմութեանը ինչ ըլլալը մէկ իննդիր մըն է, որ աստեղաբաշխութեան գիտութիւնը իր հիմակվան վեճակին մէջը չի կընար լուծէլ : Աակայն կերեայ որ անիկա մէկ անմարելի բոցէ ովկիանոսով մը շրջապատած է . և ան բոցը սև բիծեր ունի իր մէջը, որ երբեմն իրեն մակերեւոյթին վրայ անդին ասդին կըշրջապային : Հերշէլ աս երեւոյթէն հետեւցուց թէ արեգակը դիմահար մութ մարմին մըն է, լայնատարած մթնոլորտով մը պատաժ որ գրեթէ միշտ լեցուն է լուսաւոր ամմերով, որոնք երբեմն կըբանակ և երբեմն կըձագիւն իրենց ներսի կողմի արեգակին մութ մարմինը : Վափլաս աստեղաբաշխին զննութիւնը ասկէց տարբեր էր : Վսիկակարծեց թէ արեգակին գունտը կրակի զանգուած մըն է, և անոր ստատիկ եռացումը ու բարերքիլք ուր իր մակերեւոյթին զրայ կըտեսնըլի, կըպատճառի իրեն ներսի կողմը պարունակված առածզական հեղանիւթին դուրս վայելէն . և թէ իր բիծերը ահազին խոռոչներ են մեր հրաբուխներուն խոռոչներուն պէս : Ուրիշները կարծեցին թէ աս բիծերը արեգակին գունտին վրայի լեռներուն գլուխներն են, որոնք երբեմն ծածկը չեն ան լուսաւոր հեղանիւթովը՝ որոնց մէջը թաղածած են :

Արեգակին բնական կավմութեանը վրայ եղած աս զանազան տեսութիւններուն մէջը մէկը չի կայ, որ բոլորովին ազատ ըլլայ ընդդիմութիւնէ : Վմէնէն վրայաւոր կըթըլէթ թէ ան է որ արեգակին լուսաւոր նիւթը ոչ մէկ լուծական գոյացութիւն մըն է, ոչ ալ ատաճգական հեղանիւթ մըն է . հապառ որ անիկա լուսաւոր ամպերէ կըբաղկանայ, որոնք արեւին ընդգարձակ մթնոլորտին մէջը կըպատըլին, և որ ան սև բիծերը արեգակին դիմահար մարմինն է, որ

իր մթնոլորտին մէջի բաց տեղերէն կը տեսնըլի :

Արեգակը աշխարհի ուրիշ գունտերուն նմանութիւն մը ունենալով իր կարծրութեամբ՝ մթնոլորտովը՝ լեռներու և ձորու բրու զանազանեալ մակերևոյթովը՝ և իր առանցքին վրայ դառնալովը, աստեղաբաշխները կարծիքի մէջ ձգեց թէ մոլորակներուն պէս, բնակիչ ալ ունի, որոնց կազմութիւնը իրենց մասնաւոր հանգամանքներուն յարմարած է : Ասանկ էր Ներշէլին կարծիքը՝ որ տասնընդինդ տարիի չափ խիստ զօրաւոր գիտակներով անդադար զննեց անիկա : Ասանկ էր նաև Խլոոդ Շնգղեացի աստեղաբաշխին կարծիքը, որ կընկարագրէ անիկա իրեւ խիստ գեղեցիկ տեսարան ունեցող գունտ մը կարկաջուն առուներով, բազմապատոյտ գետերով, ծրփ ծփացող ծովերով, խորանդունդ ովկիխանսներով, և ամէն տեսակ պարզ և պլասոր օգերու փոփոխութիւններով : Եւ որովհետև արեգակին լցու մշտնջենաւոր է, նաև իր եղանակներն ալ մշտնջենաւոր ըլլաւ կարծեց : Մոկէց կընետեցունէ թէ աս լուսաւորը մտաւոր էակներու համար պատրաստըած բնակարաններուն մէկ խիստ երջանիկն է որ մեր մտքովը հնար է ըմբռնել :



Հացածուս :

ՀՅՈՒՅՆԱՐ խիստ պատուական ու գեղեցիկ ծառերուն մէկն է : Եր բնական գոյնըած երկերը Նարաւային ծովուն կղզիներն են, մանաւանդ (Օքահայթի ու Լատրոնէս կղզիները : Տամփիէր հուշակաւոր նաւապետը՝ որ 1668 ին ան կողմերը նաւեց, աս հետեւեալ ստորագրութիւնը կընէ հացածաւին ու անոր պտուղին վրայ :

Հացի պտուղը կըբռւանի կըսէ մէկ մեծ ծառի մը վրայ՝ որ մեր կողմերը գտնըլած խիստ մեծ խնձորի ծառերուն բարձրու-

թեանը ու մեծութեանը չափ կելայ . Ճառին գլուխը չորս կողմը տարածված է ու տերով ու մութ զոյն տերեներով լեցուն : Պտուղը ոստերուն վրայ կըբռւանի խնձորի պէս . մեծութիւնը պղտի սեխի չափ կըլայ, ձևը կըր է ու հաստը կաշիկ պէս կեղեւ մը ունի : Երբոր կըհաննի պտուղը գեղին է ու կակուղ, և համը անուշ ու հաճելի . բնակիչները հացի տեղ կըզոր ծածեն անիկա : Կատարեալ մեծնալէն ետեւ կըժողովին երբոր զեռ կանաչ է և ամուր : Ետքը փուան մէջ կըչորցունեն, ուր իր կեղեւը կէրի ու կըսենայ : Անկէ ետեւ ան գուրսի սեւ կեղեւը կըհաննեն, ու կըմնայ կակուղիկ բարակ կեղեւ մը . աս կեղեւն մէջը ունի կակուղիկ Ճերմակ միս մը որ հացի միջուկի պէս ծակ ծակ է : Ոչ սերմ ունի ներսի դին ոչ ալ կուտ . հապա բոլորը հացի նման մաքուր միս մըն է : Եր թարմութիւնը չանցած ուտելու է . ինչու որ քսանը չորս ժամէն ետքը կամուրնայ ու նեղութեամբ կըկրլըքի . բայց երբոր թարմ է շատ հաճելի է : Աս պտուղը տարին ութը ամիս կըտեւ, ու բնակիչները ան միջոցին ուրիշ հաց չեն ուտեր՞ :

Ուրիշ հեղինակներ շատ անգամ ըսին թէ, աս պտուղը տղի մը գլխու չափ մեծութիւն ունի . բայց Տամփիէրին պատմութիւնն էվել ստոյգ չեն անոնցը : Համը կըսվի թէ, հացին ու խորոված շագանակին մէջը եղած համին պէս է, և աղէկ մնուցիչ է : Երկու կամիրեք ծառի պտուղը բոլոր տարին բաւական է մէկ մարդու մը :

Հացածառը յիսուն տարիէն հետեւ Ռէ մայիքայի և Երկեմուեան Հնդկաստանի ուրիշ կողմերուն մէջն ալ մտցուցին : Աս ծառ ոչ միայն պտուղը պիտանի է, հապանակ բոլոր ծառը . իր փայտը տուներ և նաւեւ շինելու կըգործածվի . չորցուցած ծաղիկը աբէթի տեղ կըծառայէ . իր հիւթը տատղի ու սոսինձի տեղ կըբռնէ . տերեւները մէջնին բան փաթթելու կուգան . ու ծառին կեղեւը ծեծելով մէկ մէկու փակցուցած Նարաւային ծովին բնակիչներուն մէկ կերպ հագուստը կըլայ :

Անիւն. Դաշնուն : — Երբմ. Առևուն : — Ծարմ. Առաւն :
Աբէթ. Առաւն : — Աստղ. Էօսան : — Ասոխնձ. Առաւն :

Անուշանի աղյուս:

ՎՐԱՅԻՆ ԿՐԱՊԱՌԱՀԻ ՈՐ ՄԱՐՄԻՆԻՆ ՅՈՒԹՈՒԹՆԵՐՈՒՆ ՄԵԿԸ կամ մէկքանին բոլորովին կրօրութնցունեն իրենց շարժ մունքը . ասիկա մէկ ախտ մըն է՝ որուն Մարդուն կրսեն բժիշկները : Բայց հետեւ նաև նշանաւոր պատմութիւնը՝ որ Գեղորդական Գիտութեանց Բառարանէն առնըլած է, կրցուցընէ թէ մարմինին բոլոր յօդուածները կորսընցուցեր են իրենց շարժական զօրութիւնը :

Ախմմոր անուն մէկը Գրանսայի մէջ Մերփօս բալած տեղը ճնած Հոկտեմբերի 28ին՝ 1752, տասնը հինգ տարեկան որ եղաւ՝ զինուրութեան մասու, ու քսանը մէկ տարի ծառայութիւն ըրաւալ մինչև որ հազարավետութեան աստիճանին հասու : Ախմմոր առ ախտին սկիզբը ստացաւ պատերազմին ատենը բացը պատկերով ցուրտ ու խոնաւ տեղվանք : Պինտ առաջ իր ուղին մէծ մատերուն ու կոճերուն մէջ իիթ մը ունեցաւ, և ազգիներուն մէջը մէկ ջերմութիւն մը, որոնք իրարու ետևէ իր վրայ կուդային, և 1785ին առանց ուրիշին օդնութեանը կարող չէր քալելու : Հետեւեալ տարին իր յօդուածներուն բոլորը առ գէշ ախտէն բանը վեցական, և օրէ օր ախտը ծանրըցաւ իր վրան . ուստի պարտաւորեցաւ իր պաշտօնը ձգել՝ ու Մէց ըսված տեղը առանձնացաւ : Հատ քաջութեամբ աշխատեցաւ իր հիւանդութեանը դէմ . սակայն անդամները օր ըստ օրէ ըսկը ըցին թմրիլ, թէ և ինքը բոլոր քաշած ցաւերուն հակառակ կրծանար շարժել անոնք : Իր թեւերը ու գլուխն ալուրիշ անդամներուն պէս թմրեցան, և բոլոր մարմինը գէրանի մը պէս անշարժ մնաց . մինչև անդամ ծնօտին ուկարները ուրիշ յօդուածներուն պէս բռնըլեցան անշարժ մնացին ու չէր կրնար բերանը ըսմաւ, որ առ ախտը ունեցող ուրիշ մարդուն կրցեր են շարժել : Ախմմոր առ վեճակին մէջը ուրիշ բան մը պէս անշարժ մնաց, բայց իր բառակին պէս կենդանի դիմք . թէ որ իրօք անդգայ գի

մը եղած ըլլար, իրաւցընէ երջանիկ պիտի սեպէիր անիկա աս թշուառական վիճակին մէջ : Բայց ան անհանջոյ հանդասութիւնը վայլէլն աւ զուրկ ըլլալով, անտանելի ցաւերու համբերեց աս խեղճ հիւանդը : Չորս ամիս մեծ աթոռի մը վրայ նատած անցուց, որովհետեւ հնար չէր ինքը անկողինի մէջ դրին, ուր երկու տարի անցուց առանց քը նանալու . որովհետեւ աջքը դացածին պէս պիտ սաստիկ կերպով մը իր բոլոր անդամները կրցնցըլեցին : Վիխոնը անդամ օգուտ չէր ընկը իրեն քիչ մը քնանալու : 1792ին՝ անդամները՝ որ ուսեցած էին աւազ, սկրսուցին իջնալ ու ցան ալոր արիութեամբ կրտանէլ նմանապէս քիչքաւ : Հիմայ կարելի էր շարժել անիկա առանց շատ ցաւ տայլու իրեն . և ասանկ երբեմն կրվերցնելին ինքը փոյտի կտորի մը պէս երբոր հարկաւորէր անկողինը յարդարել : Վու ալ ամիսը անդամ մը կընէին, ու շատ կրպաւշնային որ անկողինին փոյտը չուրի որուն մէջը իր մարմինը դրած էր . որովհետեւ շատ ցաւ կրպատճառէր խեղճ հիւանդին նորէն փոյտ մը շնէլ իր մարմինին ձեռով : Իր մատները բացված իրարմէ բաժնը վերաբեր էին, ու անանկ առ զիքքանը թմրիլ էին . ըղունգները՝ որոնց եղջար ըսել արժան է, չորս մատ երկրնցէր՝ ու սոյնչափ լայնցէր էին . ասանկ էին նաև իր ուղին մատները : Զուրի և ապուրը ակուաներուն զուրսի կողմէն ներա կրծծէր, որովհետեւ իր ծնօտը չէր կրնար շարժել : Ետքը առ Ձեւի ակւաներուն երկուքը հանեցին, որ կարող ըլլայ քիչ մը էվլ թանձը կերակուրներ ուտեւլու դիւրութեամբ խօսիլ : Իր կերակուրը էր բարակ ծեծածմիս, ապուր ու թրչած հաց . Չուր խմելու համար եղէգ մը կրպրծածէին : Ծէպէտ

կոճ . Էօկուած : — Խիմժ . Եւլու առ առ : — Յօդուած .
օյնուած : — Գերան . պարկէ : — Շնօտ . շնէլ : —
Պիկ . լու : — Իրօք . առ առ :

Կարկամիլ . Առու լուլուն : — Վիկողին . էալտար :
Ճշէցն . էամիլ :

իր վեճակը քիչ մը աղջկ էր հիմայ, բայց տակաւին շարունակ տանջանքի մը մէջ էր. մէկ անգամին քառորդէ մը էվել չէր կրը նար քնանալ. տակայն իր վեճակին վրայ գոհ էր, և ինքը պիտի կը միխթարէր զը ւարձալ խօսքերով ու ծաղքական երգերով: Այս հիւանդութեանը մէջ յաջորդարար ամէն տարի մէյմէկ օրացոյց տպել կուտար՝ տանաւոր երգերով, որ ինքը կը սէր՝ և ուրիշը կը գրէր. ու իր պակսութիւնը աս պղտիկ գործքին վաստակովը կը լեցունէր: Իր երգերուն մէջը ուրախութիւն տալու ոգի մը կար. և իր վեճակը անանկ կը սորագրէր անոնց մէջը, որ կարդացողը միանգամայն կը ինդար ու կրտումէր: Ոսկորները ու յօրուածները՝ որ անշարժ մնացին, սկսեցին իր երեսին ջիւղը կարգէ դուրս անդադար շարժել: Մուկա պատճնաւած պիտի ըլլայ կամ խօսած ժամանակը զանազան նշաններ ընելին դիմացին իմաց տալու համար, կամ ժամանակը վարելու համար ստէկ ստէկ երեւը շարժելին: Միմոր գեղեցիկ ու գուարթ դէմք մը ունէր. իր լայն ճակատը զարդարված էր վերի կողմէն սև ու խիտ մագերով, ու վարի կողմէն հաստը իրվիներով. արծուաքիթ էր ու սև աշվի: Այս ջապէս իր կեանքին ցաւալի ճամբորդութիւնը լրմինցուց 1802 ին, լրման յիսուն տարեկան:

Միմոր պատմութենէն գաս մը կրնանք սորվել՝ գոհ կեանք վարելու մեր գոնը ված վեճակին մէջ: Ուրիշ ինչ է կերպ թշուառութիւններ քաշելու որ հրաւիրվինք, ամէնս ու բաւական պատճառ ունինք շնորհականը բլայնու մեր Մտեղծողէն, որ իրդիմի Ամենորին վեճակին մէջը չէնք:

Հերկառակունոց ճշնառուներուն քոյ:

Ա.ՎԿԱՍՄԱՐԸՆԻ կուպաշտներուն մէջը էվելը բարեպաշտ անոնք կը սեպին, որոնք ուխտ կը սեն մասնաւոր կերպով մը իրենց կեանքը մնացունելու, որ ինտոր ըլլալը հիմայ պիտի պատմենք: Մոնցմէ մէկ բանիները տեսանք մենք կը սէ ան կողմերը պատող:

Քիզ. անէր: — Մտէպ ստէպ: ու ու ու ու: — Խիս: ու ու ու:

բացկանի պէս կը պատրտին Պնապիսի կուատուներուն բոլորտիքը. մարդկային ընկերութեան մէջ շատ գարշելի բան մը թէ որ կարելի ըլլայ գոնը վեճակին են՝ որ քափակի զգուելի են՝ որ քափակի զգուելի են՝ որ հնար է խորհիւլ: Գիշ ճանապարհորդը տասնը վեճակին վերջերը՝ անոնցմէ մէկ այլանդակին վրայով ասանկ կը զուցէ: « Իր մօրուքը չափէ դուրս շատցեր էր. մաղերը կէս մէջքէն երկան՝ կը ու ընձմը տած. ըղունգները երկու մատ երկուցած. իր մարմինէն ամենեկին բան չէր կորեր, ոչ ալ կը խօսէր, թագաւորին հետը անդամ չէր ուզեր խօսիլ»:

Անոնցմէ շատերը տեսանք մենք Պնապի սի մէջ. բայց անոնց մէջէն մէկ խիստ այլանդակը ստորապետներ հոս, որ իրենց մէջը ամէնէն երևելին էր. թէպէտ ինքը մարդկային ընկերութենէ դուրս ըլլալու արժանաւոր մէկն է: Իրենք Հայութական կը կանչեն անոր, Խօն ցեղէն:

Աս անձունիները ըստ մեծի մասին եւ դեկսոցներուն մէջը փոսերու մէջ կը ինաւկին վայրենի գաղաններու պէս. արմատներով կամ պտուխներով կապրին, կամ թէ որ պատահի նէ ճամբորդներուն որը ւած ողորմութիւնովը: Ռուրուլին մէրկ են. մարմիններնին կովի թրէքով ծեփած ու վրան մոխիր ցանած. ոչ ըղունդներնին կը կարին, ոչ մաղերնին, ոչ ալ մօրուքնին: Վս այլանդակները երեմն ինքը ընքնը նին խիստ սաստիկ տան ջանքներով կը չար չարեն, որ ան չարչարանքներուն փոխարէնը յաւիտենական հասուցում ընդունին արքայութեան մէջ, ինչպէս որ ստութեամբ կը զուցեն: Վս չարչարանքները անանկ անտանելի ու անանկ սոսկալի են՝ որ մարդուս կարողութենէն վեր է անտելը: բայց ընդ հակառակը ամէն օրվան փորձը կը ցուցընէ որ իրենք կը սեն կոր դիմանալ: Խւրոր մէկ տեսակ մը չարչարանքի մէջ կը համբերեն ու ան կը լիննայ, անտաներ յաւիտենական երջանկութիւնը կը պահանջնա որպէս թէ իրենց ճշմարիս վարձքը. որովհետու ինչպէս կը սորհին իրենք,

Այլանդակ, աճապահայեղ: — Բատ մէծին մասին էնէրի: — Աղեղնոց գումըլը:

իրենց ըրած ճղնութիւնովը իրաւունք ըստացան անիկա ունենալու : Ոմանք իրենց անդամները մասնաւոր դիլքով մը կըպահեն , մինչեւ որ ջեղերնին ու յօդուածներնին չորսայ՝ անշարժ մնայ : Աւրիշները ինքընին շղթայներով ծառերուն կըկապեն՝ երեսնին արևելքին դարձուցած , ուր երբեմն անանկ կըմնան տարիներով , թէ որ մահը չի խալսէ անսնք իրենց տանջանքէն . և նոյն կապված վիճակին մէջ կապրին բարեպաշտօն անցւորներէն . որոնք կըդիզին իրենց քաշած ճղնութիւնը տեսնալու , ու ծառայական յարգութիւններ կընեն անոնց , որ ասանկ գերազանց և անարատ սրբութիւն ունին : Աւրիշները երկաթ բեռներով լեցուցած անկողնին մէջ կըպառկին . թէպէտ մարմիններնուն չի մտնալու չափ գուլ են բեռներները : Ասանկ ինքընին ան կերպ չարչարանքներու մէջ կըձգեն , որ գրեթէ հաւտալու բան չէ : Աւրիշներն ալ ինքընին ողջ ողջ կըթաղեն ծակի մը մէջ որ հազիւ կըսղմին մէջը . միայն պղտի ծակ մը բաց ձգելով՝ ողորմած անցւորներուն ձեռւքը մտնալու չափ , որոնք կերակուր կուտան իրենց . ու ասնեղ գերազանին մէջ տարիներով կը կենան :

Ան մարդը որ խոստացանք ստորագրել իր մարմինին վրայ առաջին կերպ չարչարանքին նշանը ունէր : Աւխտ ըրել էր՝ որ տաեն մը իր աջ թեր գլխին գէպ՝ ի վեր բռնէ շխտակ . բայց ուխտին ժամանակը լըննալէն ետքը թեր անանկ տնկած մնացեր էր՝ որ ալ չէր կընար բանի գործածել . ջեղերը քաշվեր , յօդուածները չորցեր էին . ըլլաւնդները չափէ գուրս մեծցեր , ու ձեռւքը գոց ըլլաւնն վրայի կողմէն դուրս երեր էին . ու կերւար այլոնդակ կենդանիի մը ձանկի պէս : Մարդուն դէմքը վատած՝ ու անանկ զգուելի էր , որ տեսնողը կըսուկար : Մազերը երկան խառնուկ ու ցեխով լեցուն . աչքերը գագանի աչքի պէս կըվառէին , ու խոժուցունելով չոլա դին կընայէր ամէն անոնց վրայ՝ որոնք պատրաստ չէին իրեն պէտք եղածը շուտով հասցունել իրեն , որոնց մէջը էին իմ ընկերներս ու ես :

Բաեռ . երեր :

Աս տղեղ մուրացիանին լուիկ գուռողութիւնը իրաւցընէ ամէնէն էվել գալշելի էր :

Ընդհանուր արդեւութեանը հետապութեան նախապատճեն կընէ հարտէ :

Աւաշւալութեան աշմարտութիւն է թէ բնութեան մէջ զանրված ամէն կողմի առարկաներուն շատը՝ շարունակ մարդուս կործանումը կըգործէն : Յբառու ու ջերմութեան խոնաւութեան ու չորսութեան առաւելութիւնը , եղանակներուն փոփոխութիւնը , երկրի վնասակար արտաշնչութիւնները , փտուած կենդանիներուն ու բուսական նիւթերուն թունաւոր գոլորշները , ուրիշ հաղարումէկ աներեցիթ գործողութիւններու հետ մէկտեղ , միշտ իրենց մահաբեր գօրութիւնը կըկատարեն : Աւ թէ որ Ստեղծողը մարդկային մարմինին ամէն մէկ մասունքներուն անձնապահ գօրութիւն մը պարզեւած ըըլլար , որնոր կենասական Ակզըունք կըսվի , կինդանական կարգին գործողութիւնը պիտի գաղաքարէր , ու մարմինին գործարաննաւոր կաղմութեանը խանդարում պիտի ըլլար : Բայց աս սկզբունքը մարմինին մէջը տպաւորված ըլլալով դէմ կըկենայ , ու սասափիկ կըաբատերազմի գուրսէն հակառակող ըստ կըզբունքներուն դէմը :

Ասմանկ ըլլալուն համար է՝ որ մարդս տարի կընայ տանիւլ իր կեանքին տառապանքները ու աշխատութիւնները , տաքին ու պաղին փոփոխութիւնները , և եղանակներուն զանազանութիւնը : Ասկէց է՝ որ մարդս հողագունուիս մէկ մասէն մէկ կալ մասը կընայ անցնիւլ , և զրեթէ անտարբեր զիւրութեամբ ապրիլ Այրեցած Գօտիին տակը՝ ու շիւսխային սասուցեալ սահմաններուն մէջը : Աս կարողութիւննովն է որ իր կենդանական գործողութիւններուն բոլորը կըկատարէ կեանքին սկզբունաւորութիւնէն մինչեւ անոր վերջը :

Հարժական կարողութեանց սկզբունքը մանկական հասակին մէջ խիստ զօրաւոր է , ու քանի որ տարիքը առնըլի՝ հետզիւտէ կըտկարանայ : Աւ թէ որ մարդս հեւանդութեամբ կամ յանկարծական դիպուածով մը կեանքը չի վերջացունէ , աս կեր-

պոլս յառաջ կերթայք և վերջապէս ընտիւ կան մահուամբ կըմեռնի . մեկ մահ մը՝ որ կըպատահէի շարժական կարողութեանց սկզբունքին բոլորովին հատնելէն : Աս ըստ կըզբունքին չափազանց արագութեամբ հատնիլը խսափանց ամագութեամբ յամար , բնութիւնը յատկապէս անոր պահպանութեանը համար քնանալու ժամանակ մը հաստատեց : Տասնը կամ տասնըութը ժամ աջթուն մնալէն ետեւ , մարդուս վրայ հոգնութիւն մը զգալ կուգայ , և բոլոր գործողութիւնները թուլ ու տկօր զօրութեամբ մը կըլու կատարվին : Ենդամեներուն շարժումը կըլուայ տկար ու դոզուցուն , ձայնը կըփոխվի , խմացականութիւնը կըդունայ ու զօրութենէ կիյնայ , և բոլոր զգայութիւնները կըթունան :

Աս վիճակին մէջը ան մարդը կըփափաքի լոյսէն ետքաշվիլ , գործերուն ձայնէն ու զբաղմունքին հետու կենալ , ու ան դիրքը մնալ կուզէ որ աշխատութեան մը կարու չէ անիկա անանկ պահէլու , և ինքը զինքը կըձգէ հանգիստ ըլլալու : Կամքը կըդադրի գործելէն , ու ինքը յաջորդաքար բոլոր զգայութիւններուն զօրութիւնը կըկորսընցունէ : Յ իղերը կըթունան ու թող կուտան որ անդամները իրենց իիսատ դիւրին ու բնական դիրքին մէջը մնան : Ուարսողութիւնը , չնչառութիւնը , արունին շրջանը և ուրիշ ներքին գործողութիւնները յառաջ կերթան տկար զօրութեամով մը . և հետևապէս շարժական կարողութեանց հոգնութիւնը կամաց կամացնի : Ո ից կամ ութը ժամ հանգատանալէն ետեւ աս սկզբունքը իր զօրութիւնը կատարեալ կըժողվէ , ու քնացող մարդը կարթնայ ինքը վիճակին քորացած ու զըւարթացած կըգունայ : Իր ջղային զօրութիւնը հիմայ էվելցած է . իր զգայութիւնները սուր են՝ ու ամէն բան իրարմէ կինան որոշել յայտնապէս : Իր միտքը արթուն է՝ ու գործի կըփափաքի , և բոլոր իր կենդանական գործողութիւնները նոր զօրութիւնով յառաջ կըշարժին :

Գանք որ եթէ մարդուս ստանքուր կերակուրով քեռնաւուրած ըլլայ , ու մարմինին կարգը խանգարած ըլլայ աղքու խմելքներով , քունը թէ և խորունկ ըլլայ ,

բնաւ հանդստութիւն ու զըւարթութիւն չետար : Ուարմինին կարգը բորբոքեալ աստիճանի մը եւածած և իր առողջութեան հաւասարակշուութիւնը անհանգիստ եղած ըլլալով , անոր տկարացած շարժական կարողութիւնը ետ չէ դառնար : Քնացող մարդը կարթըննայ , բայց ինքը զինքինքը առաւել հոգնած կըգտնայ քսն թէ զօրութիւն առած : Յ իղերը թուլ են , գգայութիւնները գուլ , իմացականութիւնը՝ անպիտան , ու բոլոր իր կենդանական գործողութիւնները՝ անկանոն . և մինչեւ նորին չուտէ ու չի խմէնէ , բանի մը պիտանի ըլլար : Եւ այսպէս իր պահպանութեանը համար իմաստութեամբ պատրաստը աս պիտանի դեղին օգուտը կըկորսընցունէ : Հաւանական է թէ՝ ուրիշ բան մը այնչափ զօրութեամբ ծերութիւնը կանուխ չի բեր , որչափ կէս գիշերվան ատենը կերուխումի ետեւէ ըլլալը , կամ անհանգիստ ու զըւարթութիւն չի տրւող քունը :

Նաև Ճշմարիտ է թէ՝ ուժով խմելքները որ կերպով աւանըլին՝ միշտ մարմինին շարժական կարողութեան սկզբունքը հատցունելու ետեւէ են , իրենց ունեցած ուժին համեմատութեամբ ու գործածութեան յաճախութիւնով :

Բայց մէկ ուրիշ սկզբունք մին ալ կայ , որով արբեցողը ուժով խմելիքներու գործածութեամբը հիւանդութեան ու մահուան նախապատրաստ կըլլայ : Ես սկզբունքը արունին կըներգործէ , անոր զօրութիւնը կըոչնչացունէ , իր գոյնին կարմրութիւնէն կըզըիէ . ու անանկ անիկա անյարմար կընէ իր զօրութիւնը կատարելու սրտին և ուրիշ գործարաններուն վրայ որոնց մէջէն շրջան կատանէ : Կամ թող չի տար անոր որ մարմինին տարբեր աւելորդներուն նիւթերը ճարէ ու մաշած մասունքներուն նորոգութիւն տայ , ինչպէս նաև մտաց զօրութեանը օդնէ , որոնք անանկ պաշտօններ են՝ որ իր որդան կարմիր գոյնը և շնչերակեան յատկութիւնները ունեցած ամենը միայն կըրնայ կատարել : Երբեցողին արունին գոյնը խելմը աստիճան մթնագոյն է բարեխառն մարդունին արթունին , ու նաև դիւրութեամբ ու պնդութեամբ չի թարձրընար , հապաէվելք ջրային է . որոնք անանկ նշաններ են

որ կըցուցընէն թէ իր չնչերակեան յատ կութիւնները կորսընցուցեր ու երակային յատկութիւններ ընդունէր է։ Այ է պատճառը՝ որ շատ խմողներուն երեսին գոյնը կապուտ է, ու որ՝ անբարեխտունութեան կապուտ է, ու որ՝ անբարեխտունութեան միմակին մէջը յառաջացած արքեցողը մէջն էր կըճանչցունէ։ Ասկէց է նաև՝ որ անոր մարմինին կենդանական գործողութիւններուն բոլորը թմրած են ու անկանոն։ և բոլոր կազմութիւնը իր կարողութիւնը կը կորսընցունէ։

Թէ որ ուժով խմելիքը թանձր մասունքներուն կենսական սկզբունքը կըհատցունէ ինչպէս որ բախք, արունին ալ կենսական սկզբունքը կըխանդարէ։ Ու թէ որ շատ առնըլի յանկարծակի մահ կըպատճառէ, որ աս դիպուածին մէջը արունը չի խառար, կայծակէն, ափինինէն, կամ սաստիկ ու երկար աշխատութեան յանկարծակի մահուն պատահող մարդունին պէս։

Աս տեղու դըմած սկզբունքները պարզ են։ ու դիւրին է մեր առաջեկայ նիւթին յարմարել։ Վըբեցողը ուժով խմելիքի գործածութիւնովը թանձր մասունքներուն շարժական կարողութեանց սկզբունքը շատ կամ քիչ հատցունէլով, չի կընար գէմ կենալ։ Ու արունն ալ իր պաշտօնը կատարելու գորութիւնն տկարանալով, ամէն հետամբութեանց միօրինակ նախապատրաստ է ան մարդը ու բարու աւրաշտիող թըշնամիններուն յարձակմանը ենթակայ է։ Ուստի անբարեխտունութիւնը մարմինին կազմութիւնը հիւանդութեան պահէն լուն տեղը մի շո հիւանդութեան կըպատրաստ անիիս։

Վերջապէս երբոր հիւանդութիւնը արքեցողին վրայ կուրքայ կըհամնի, կենդանական զօրութիւնը արգիէն տկարացած ըլլութով ուժով խմելիքներուն զօրութիւնու վը, արքեցողը յանկարծակի կըյալթըլի անից։ Վըդարե արքեցութեան սովորութիւնը անանկ կըզայրացունէ ախտին բնութիւնը, ու գեղեցուն ներգործող զօրութիւնը անանկ կըփոխէ, որ եթէ բժիշկ մը կատարելապէս չի գիտնայ արքեցողին բնաւոր մի ան արամաղբութիւնը, իր արհեստին մի կատարելապէս չի գիտնայ արքեցողին բնաւոր մի ան, ու յարմար

չ առներկայ դարուս մէջը իր վարպետութիւնը ցուցընելու։

Ասոնք են Ճմարիս պատճառները որ արքեցողը ասանկ դիւրին կըմեռնի, և ասանկ թեթև պատճառներէ։ Շատ անգամ իր խորտակած կարողութիւնները չեն կըընար տանիւլ յանկարծ պատահած ցուրտ մը, կշտացաւութիւն մը, բորբոք մը, վընասած անդամ մը կամ մորթին վրայ պղտի վէրք մը։ Կաեւ քիչ մը աւելի աշխատութիւնը, քիչ մը տաք կամ պաղ տանելը, ախորժակով կերակուր մը, կամ գաւաթ մը պաղ ջուրը շատ անգամ կենսական ըսկըզեանց քիչեկ մը մեացորդն ալ կըջնջէ կըվեցունէ։

Քարեխառնութիւնը կրակին վրայ վայտ, ամպարին մէջը ալուր, կարսսին մէջը եղ, մարմինին մէջը ուժ, մաքին մէջը իմաստութիւն, և բորբ մադդկային կաղմութեանը մէջ զօրութիւն կըդնէ։

Պլատոն փիլիսոփիան երբոր մէկ բարեկամն մը լսեց թէ ուրիշները գէշ կըխօսինկոր իր վրայ, պատասխան տըւաւ թէ, “Հոդ չէ ես պիտի աշխատիմ անանկ կենցաղավարիլ, որ մէկը չի հուսայ անոնց”։

Ոմանք կըխօսին անանկ բաներու վրայ որ չեն հասկընար, ու բիշները կոդովին առաքինութիւնը երբ երենք չեն գործեր։

Գլուխ գուշակ Փառակ մը յակի մը յաշտակի ջուրը քիչ արագութիւն ունի որ և եցէ վերի մասերին, ու երեսի ջուրը ամէնէն էվիլ արագ կըվագէ միշտ։ Կաեւ գետին երեսը մէջ տեղի գանրված բաները արագ կըշարժին քան թէ երկու կողմինները։ Վո՞ծանը շարժիլը թէ տակի ջուրին և թէ երկու կողմի ջուրերուն կըպատճառի քերելով անցնելին։ ու երբոր արագութիւնը ըստ բաւականին շատ է երկու կողմի մի ու յատակին գտնըլված բաները կանէ կըտանի ջուրը։ Օհ որ ջուրը մէկ վայր կեանին մէջ իրեք մատ տեղ կըվագէ բարակ հողը միայն կընայ կընայ տանիւլ հետը։ թէ որ վեց մատ աւազը և թէ որ տասներկու մատ մանտրուիկ քարեր ու մէկ վայր կեանին մէջ իրեք ոտք վաղելու ըլլայ, հակիթի չափ քարեր կընայ իր հետը տապայն մէկ մասը սորված է ան, ու յարմար

Անես արքունիկ համար կը հագոյա :
ՎԵՐԵԱՆ աղջուռութիւն մը ունի ան պատճառը՝ որ Պետրոս կուտայ, մեր հոգերը Վատուծոյ ձգելու վրայով : Կըսէ թէ, “ Ձեր ամէն հոգեւը անոր յէ Եղիշ ”, և անկէ եւ ու ոչ ճարտասամական պատճուճանք մը վրայ կը բերէ, ոչ զանազան պատճառներ կը ցուցընէ, բայց միայն աս . “ Ո ան զէ ան է որ Յեղէ համար կը հագոյա ”: Ո՞չ ինչպէս վայել չաբար ընտրը լված է աս պատճառը : Ես կըսեմ թէ, Պետրոս աս խօսքը միայն Վատուածային աղջէ ցութիւնով գրեց, որնոր ամէն բան երջանիկ կերպով մը կը կատարէ : Քրիստոնեաներ՝ ինչնու դուք ձեզի համար հոգ պիտի ընեք, երբոր Վատուած ձեզի համար կը հոգայ : Ե՞ս . ահա ձեզի մէկ առաջարկութիւն մը՝ որուն վրայ ոչ թէ միայն մէկ ժամ մը խորհիլ արժան է, հապա բոլոր յաւիտենականութեան ասենք : Են է որ ձեզի համար կը հոգայ : Հնարէ :

մի ասանկ ըլլալ . ո՞հ ինչնու համար պիտի հոգայ : Ի՞նչ միսիթարական մտածութիւն է որ աս արցունքներու դաշտին մէջը հետերնիս կըտանինք, և անով մահուան խուսունի ձորին մէջը կիջնանք, թէ Վատուած ինծի համար կը հոգայ, իմ վրաս ինամք ունի, իս իր սրտին մէջը կը կրէ :

Քանի մը աղքատ սուրբեր կը մտմըտան թէ մէկը իրենց համար չի հոգար . սակայն Վատուած կը հոգայ . և հերեք չէ մի աս : Ան որ աղջուալին աղաղակը կը լսէ, ու երկնից թուշուններուն բոլորին կերակուրը կը ւտայ, և վայրի շուշանները կը հագվեցնէ, աւ էվելի կը հոգայ ձեզի համար : Տես որ իր ստեղծուածներուն վրայ ինամք ունի, որչափ ևս առաւել իր դաւկըներուն վրայ : Դուք էվելի արժողողութիւն չունիք մի, որ չնչն զինով մը ծախու առնը ված չէք, հապա իր Որդոյն արունովը : Եւ աս խորհուրդը հերեք թողլ ըլլայ ձեզի :

ՀԱՅԱՅՐՈՒԹ Ի ԹԱՇՈՒՄԱՆ ԵՐԿԱՒՅ :

Հայեաց հայեաց, մահկանացուդ, յօդապարիկ՝ ի թը լոչուն,
 Օհարդ ինութիւն՝ ի ձեռն որոց քեզ ընձեռէ զի տութիւնս .
 Դարձն քոյին զաքս ապա ’ի շուշանըն վայրենի,
 Տես թէ զինարդ տերեւեք նորա զինը ըրբատ տան քեզ պիտանի .
 Ինդ հաւս երկնից ծաղիկք եւ ծառք անտառի,
 Օհմաստութեան քեզ ըզմայն տան օրինալի,
 “ Սահկանացնուդ, ըզհոգ՝ ի քէն՝ ի բաց տար,
 Օհ Վատուած է վասըն վաղուին հոգտար :

Երկանելիք ինքնակալաց՝ ի գոյն հարեալ՝ ի յորդան,
 Ծառուի ն փայլի ըզքեղազոյն գեր քան ըզմարդ՝ ի գարնան,
 Ապա ասա, ով վայելէ զառողջարարն ըզկերլի,
 Ո՞նք աղքատին եթերականիք՝ թէ թագաւորք՝ ի յերկրի .
 Համբար չիք մեր և ոչ ցորեան մը թերեալ,
 Երդաբաննեմք սակայն՝ ի խնդ համակեալ .
 Սահկանացնուդ, ըզհոգ՝ ի քէն՝ ի բաց տար,
 Օհ Վատուած է վասըն վաղուին հոգտար :

Գոյ ո՞մ Եակ անհուն Բարի որոյ արթուն աչք հըսկեն,
 Եւ զմեր վիճակ ըստորակարդ զողոյն գիշեր պահպանեն,
 Ծնոյն զիտեմք զանհուն հարին ամենայնի հաստիչ Տէր,
 Ար խընամէ զանցնիւր՝ ի մէնջ զի մի՛ անկցին փետուրք մեր,
 Խըրախ ապա անցուցանեմք զամանակ,
 Չը ատնանեն մեզ հաղքը հընարից եւ ծուղակ .
 Սահկանացնուդ, յերկմիտը չեմք նըկնաբար,
 Օհ Վատուած է վասըն վաղուին հոգտար ”:

Բառական հայոց ու պէսնալոյ:
(Պէտքանացոց առանց լած:)

ԱՊՈՂՈՎՈՒՆ իր պատահնեկութեան առեւնը գարտնի մէջ մէկ օր մը իր հօրը պարտէզին մէջը արմաւենի մը տակ նըստած աչքը գետինը տնկեր էր, ու խորտնկ մտմտութի մը մէջ էր ինկեր: «Կաթան իր դաստիարակը գէտ՝ ի իրեն գնաց, ու հարցուց թէ, «Խնչու համար ծառին տակը ասանկ նստեր կմմութասկոյ»:

Պատահնին գլուխը վերցուց ու պատասխան արւաւ թէ, «Կաթան շատ կըցան կամկոր հրաշք մը տեսնալոյ»:

«Նտիկս անանկ մէկ բաղձանք մըն է պատասխանէց մարդարէն, որ իմ մանկութեան տարիներում մէջ բուն ես ալ կուգէի վայելել»:

«Կատարեցան մի աս քու բաղձանքդ»: արտորալով մը հարցուց արքայորդին:

Պատասխան տրւաւ «Կաթան . «Մէկ մորդ մըն որ Ամբ Շատուծոյ կըսվէր, ինձի եկաւ, և իր ձեռքին մէջ նուսի հատի մը կուտ ունէր: «Ճզէկ նոյէ ըսաւ անիկա ինձի, թէ աս սերմը ինչ պիտի դառնայ»: Ծո խօսքին վրայ իր մատր հողին մէջը խօթելով ծակ մը ըրաւ, և ան սերմը ծակին մէջը դրաւ ու անիկա ծածկէց հոդով: Զեւքը ետ քաշեց թէ չէ, հաղո ճըղը ըլիցաւ, ու տեսայ որ երկու հատ պատրիկ տերենէր դուրս ելան: Բայց ես զեւ անոնց տերեւ ըլլալը աղէկ մը չխմացած, իրարմէ բաժնը վեցան և իրենց մէջ տէղէն մէկ կըր բարունակ մը ելաւ կերկով պատած, և ան բարունակը ամէն մէկ ըսպէին մէջ բարձրցաւ ու հաստրցաւ:

Ասոր վրայ Շատուծոյ մարդը ինձի ըստ թէ, «Կայէ»: ու երբոր նոյէցայ եօթը հատ ուստ ելան ան բարունակէն, սեղանին վրայի աշտանակին հօթը ուստերուն պէս: Աքանչացայ ես: բայց Շատուծոյ մարդը քոլս եկաւ, և ինձի հրամեց որ լուռ կենամ ու ականջ դնէմ:

«Կայէ ըսաւ . նոր ստեղծուածներ ինքը զնէն պիտի ցուցընեն հիմայ»: Ասոր վրայ մօտը վազած առուէն գնաց իր

Արմաւենի: Էսքինոյ առաջը: Դաստիարակ: Աշուանակ: Պատուակ: Համար:

ափովը ջուր առաւ բերաւ և ան նորաբոյթ ծառը ջրէց: Մէյմալ նայիս բոլոր ու տերը կանաչ տերեներով լիցան, անանկ որ մէկ զովարար շուք մը եղաւ մեր բոլոր աիքը հանդերձ անուշահոտ բուրմունքներով:

«Ուրկէց է աս անուշահոտութիւնը ու զովարար ջուրը», կանչեցի ես: «Չե՞ս տես նարկոր՝ պատասխանեց Շատուծոյ մարդը, ան կարմիր ծաղիկները որ կանաչ տերեւ ներուն տակէն խիտ առ խիտ կըբացվին կոր»: Ես ալ երբոր պատասխան տալու վրայ էի, մէկ չեղիկ հով մը տերեները թօթվէց, ու ծաղիկները մեր բոլորտիքը ցանեց ինչ չեղիս որ աշնանային սաստիկ հովը ըօրցած տերեւները ծառերէն վար թափէ լով ցիրուցան կրնի: անոնք: «Օաղեկները թափածին պէս մէյմալ կարմիր նուռերը տերեւ տերեներուն մէջէն կախված երեւցան, Եհարմնին գտազանին վրայ բուսած ընկուզներուն պէս: Ենատենը Շատուծոյ մարդը իս մէկ խորունկ զարմանքի մը մէջ ձգեց»:

Աս տեղը «Կաթան իր խօսքը կտրէց: Բայց Ասղոմն արտորալով մը հարցուց թէ, «Են Շատուծոյ մարդուն անունը ինչ է: տակուին կամրիկոր մի ան, և նուր է իր ընակութիւնը»: «Դասիթի որդին՝ ես քեզի երազ մը պատմեցի: Կոյն զիպուածը չի պատահիր մի բոլոր նունենիներուն և ու թիշ ծառերուն»:

Ասղոմն աս խօսքը լամին պէս սիրութուն ելաւ ու ըսաւ: «Ի՞նչ չեղիս կըցան պատահիւ լինաս տեմնալ դուն ան ամէնը որ ես քեզի պատմեցի: Կոյն զիպուածը չի պատահիր մի բոլոր նունենիներուն և ու թիշ ծառերուն»:

«Կյու ըսաւ Ասղոմն: բայց անանկ կամաց և այնչափ երկար ատենին մէջ՝ որ մէնք չենք իմանար»:

Պատասխան տրւաւ «Կաթան . «Ուրկէմն Շատուծոյ գործքերուն մէկը պզտիկ բան մը կրնայ սեպվել՝ կամացուկ ու անզուալի կերպով մը կատարելուն համար: Բնութիւնը քեզի վարժապէտ ըրէ, ու անոր թիւնը քեզի վարժապէտ ըրէ, ու անոր գործողութիւնները սորվելու հետեւ: ա-

նատենը գուն դիւրաւ պիտի հաւտաս Տէ րոջը գործքերուն մէջ եղած հրաշքներուն բարձրագոյն զօրութեանը , և չի պիտի բազմա մարդկային ձեռքով գործըված հրաշք մը տեսնալո՞ւ:

Փոքրէ որէ իւ պատուած պատուիւ:

ՊՐԵՎԵՍՏԱՆԴԻ մօտերը պատահած դիւ պուած մը մեղ կը տեղեկացունէ թէ յնչափէս վատանգաւոր է լեռնաբնակ կեանք վարելը ու դաշտերու մէջ որսորդութիւն ընկը Քրանսայի և Խոտլեայի Վլիեան լեռներուն կողմերը :

Գեղացի մը եր կնկանը և իրեք զաւկը ներուն հետ ամարանոց ելաւ խրճիթի մը մէջ բնակելու . և իր ոչխարներուն հօու կարածէր աղւոր խոտաէտ լեռն մը վրայ: Աս մարդուն մեծ տղան որ ութը տարեկան կար , փախուկ էր . երկրորդը՝ որ հինգ տարու էր , համբ էր . և երրորդը՝ լեռ զուն չի բացված դեռ փոքրիկ տղեկ մըն էր : Ոչկ առտու մը անանկ պատահեցաւ ար փոքրիկ տղեկը մէկաներուն յանձնեց մարերին . և իրեքը մէկտեղ ասդին անդին պըտըտելով խել մը հեռուցան իրենց խրճիթէն : Մարերնին երբոր ետևուն գնաց անսնք փուրուելու , երկու մեծը գըտաւ , բայց պզտի տղեկին ստքին նշանները չի տեսնաւ գետնին վրայ : Փախուկ տղան ան պատմելի ուրախութեան մէջ կերևար , երբոր համբը շփոթած ահի ու դողի նշաններ կը ցուցընէր : Ոչինչ տեղը աշխատեցաւ հասկրնալ տակնուլը այ եղած մայրը թէ ինչ էր պատահէր կորսըված զաւկին : Ոչկին ուրախութիւնը և մէկանին իրարանցումը բան մը չիմացուցին իրեն : Համբ տպան գրեթէ խելքը գլխէն կորսընցուցեր էր , երբոր փախուկը կերեցունէր թէ ան սովոր ուրախութիւն պատճառելու բան մը պատահէր էր : Ա էր վեր կը ցանկին կամ սիրուէն անցաւ , ու մէկ վայրինէնէն ետեւ աս քաջ որսորդը անպատմելի ուրախութեամբ տղան բոյնին մէջէն առաւ , ու մեծ յաղթութիւն մը ըստած ետ դարձաւ : Արծիւին ճանկեր խիստ գէշ վերաւորեր էին ողորմելի տղին մէկ թեւը ու կուշոր , բայց չէ թէ մեռնելու շափ : Ու տղին կորսըվելէն քսանըըրս ժամ ետքը աս քաջ որսորդը անիկա իր

Ամարանոց . Ետալու : — Համբ . ու լուր:

կաններէն կամ ճանօթներէն մէկը տղոյը պատահէր է ու պզտի աղեկը առեր տարեր է : Բայց օրը իրիկուն եղաւ գիշերը ան յաւ , ու կորսըված զաւկին վրայով ուրա խարար լուր մը չել չելու : Հետևեալ օրը հայրը ու մայրը փնտրուելու . որ ելան , արծիւ մը իրենց գլխուն վրային անցաւ թուչելով . փախուկ տղան թուչունը տեսածին պէս իր այլանդակ շարժմունքները նորէն սկսեց , ու համբ աղան ահով ու գողով հօրը փաթ թրվեցաւ : Ենտուենը առջե օրվան պատահ զած զարշուրելի վիպուածը մոքելնուն մէջ ծագեցաւ , թէ գուցէ ողորմելի տղեկը ան վաղան թուչունին ճանկերով յափը տակված տարված ըլլայ , և թէ պակասա միտ տղան անոր համար կուրախանակոր որ աղատեցաւ անկէց որուն վրայ որ նա խանձոր էր :

Գանք որ աս դիւպուածը պատահած օր վան առտուն՝ Վլիեան լըունելուն որսորդէն մէկը արծիւ մը բունի մօտ կըսպա սէրկոր , յուսալով որ թուչունը իր բոյնը դարձած ատենը զարնէ : Երկար ժամանակ յարատեւութեամբ սպատէլէն ետեւ ինչպէս որ Ճշմարիտ որսորդները կընեն , տէսաւ որ արծիւր ծանր ծանր թուչելով գէպ ՚ի ան ժայռին կուգարկոր , որուն ետեւը ինքը փախվըտեր էր : Մամլոտա թէ ինչպէս ըստիթեցաւ մարդը՝ երբոր թուչունը մօտեցաւ նէ լալու ծայն մը լսեց , ու անոր սատակիւ ճանկերուն մէջը պզտի տղեկ մը տեսաւ : Ոչկին մատածեց որ թուչունը իր բոյնը հասածին պէս զարնէ անիկա թէ և տղեկն ալ հետը զարնը վի . էվելոք ուզեց տղին մեռնիլը , քան թէ թող տալ որ ան գիշատիչ կենդանին պատառ պատառ ընէ անմեղ մանուկը : Ա իկ աղօթքով մը և ան վրդով ջանքով մը հրացանը թուչունին շնորհեց ու կըսկեց : Գնտակը շնորհ գնաց արծիւին զլսէն կամ սիրուէն անցաւ , ու մէկ վայրինէնէն ետեւ աս քաջ որսորդը անպատմելի ուրախութեամբ տղան բոյնին մէջէն առաւ , ու մեծ յաղթութիւն մը ըստած ետ դարձաւ : Արծիւին ճանկեր խիստ գէշ վերաւորեր էին ողորմելի տղին մէկ թեւը ու կուշոր , բայց չէ թէ մեռնելու շափ : Ու տղին կորսըվելէն քսանըըրս ժամ ետքը աս քաջ որսորդը անիկա իր

մօրը գերկը դարձուց, և անպատմելք ուղախութիւնով լցուց անոր տրտմեալ սիրալ:

ԳԵՂԵՂԻՐԵՒՆ:

ԽԵՐ տարբեր գաղափարներ կրծեացունեն զանազան աղքեր՝ մարդուս կազմութեանը ու դէմքեն գեղեցկութեանը վրայ: Վարմինին Ճերմակ մորթը յետին աստիճան տղեղութիւն կըսեպվէ կունէայի կողմերը . հաստը պրկունքները և տափակ քիթը դեղեցկութիւն կըհամարվին անոնցմէ: Քանի մը աղքերու մէջ, թէ որ մէկը երկան ականջներ ունի ուսերուն վրայով կախված, բոլոր ժողովուրդը զմայշելով կընայի իր վրան: Ձինաստանի մէջ կնիկ մը թէ որ քալելու կարող ըլլալու չափ մեծ ուռք ունենայ նէ այլանդակ ագեղութեան տէր կըհամարվի: Հիւսիսային Նմերիգայի քանի մը բարբարոս աղքերը իրենց զաւկըներուն գլխուն բոլորտիքը չորս տախտակ կըկապեն, ու քանի որ ոսկորները կակուղ են՝ կըսխմեն ան ձևին կըխօթեն անոնք, որ գրեթէ կատարեալ քառակուսի են:

ՈՇԵՋԱԿԻՐԵՒՆ:

ԳԵՐՄԱԿԻՐԱՅԻ մէջ լնդվէրփի վաճառականները Եւրոպայի մէջ զմոնը ված հարուստ մարդիկներուն ամենէն երևելին էին ժամանակաւ: Մսիկա ցուցընելու համար մէկ պատմութիւն մը կըսվի Ռ'ն Տաէնս անուն մէկին վրայ, որ ինքը միլիօն մը ոսկի փոխ տըլաւ կարոլոս հինգելորդ Գերմանիայի ինքնակալին՝ Հունակալին՝ Հունկարիայի վրայ ունեցած պատերազմը յառաջ տանելու համար, և մուրհակ մը առաւ անկէց: Ինքնակալը ետ զաւնալուն վաճառականին զնաց կերակուր ուտելու հետը . որ ան ալ մեծածախ հարկիք մը ընելին ետքը մուրհակը հանեց՝ չէ թէ փոխ տըլած ստակը ուղելու համար, հապա ան էրելու համար: որ կըսվի թէ կինամնով շինած կրակի մէջ էրեց:

Պինտ բարակ մակը շուք ունի, պինտ պղտի գործն ալ հետեւանք մը ունի, թէ որ հոս քլլայ, ասկէց եաբը հանդերձեալին մէջ պիտի ըլլայ:

Չորս վերջն բաներուն կըն:

ՈՒՐԻՇ մէկ աղդու ձանապարհ մը չի կայ աշխարհի վրայ Յրիստոնէութեան ճշմարիտ ոգին կենդանացունելու, քան թէ երկիւղածութեամբ մտածել ան չորս վերջն բաներուն վրայ որոնք են Վահ, Դատատան, Երկինք ու Դժոխք: Ինչու որ բարոյապէս անհնար է թէ մարդիկ այնպէս անհոգ ապրին, այնպէս բոլորովին ինքը քրզինքնին աշխարհիս և անոր ցանկութիւնները: թէ որ չի բմեւանդ ու շաբունակ մը տածութիւնն մը ունեներուն ծառայելու տան, կամ Մատուծոյ վախը և իր օրէնքները պատուելը մէկ գի ձգեն, կամ բաւական համարին ցուրտ և արտաքին բարեպաշտութիւնները: թէ որ չի բմեւանդ ու շաբունակ մը տածութիւնն մը ունեներուն աս բաներուս վրայ: Խնանի մարդիկ ըլլալ պէտք է մեզի, որ գիտենք թէ քիչ ժամանակէն ետև պիտի մեռնինք՝ ու դատաստան երթանք: և հոն աշխարհիս վրայ ինչ ըրինք նէ թէ բարի և թէ չար, անոնց հատուցումը պիտի առնենք, կամ յափառենական վարձք երկնից թագաւորութեանը մէջ, կամ յափառենական տան ջանք Սատանային և իր հրեշտականերուն հետը:

ԵՌԵՌԵՋԱԿԻՐԵՒՆ:

Ես մէկ պիտանի պրզտիկ բան մըն եմ, Ու ամէն մարդու քըսակին մէջն եմ, Հացն ու հանդերձը ինծմով կըշինվին, Կեանք եւ մահ իս միշտիրենց կընդունին:

Եմ հայրենիքը աստղերուն մէջն է, Բայց օգին մէջը ես չեմ տեսնըիր, Ծրեգակն ալ իմ բընակարանս է, Սակայն իսաւարէն բընաւ չեմ զատվիր: Եւրին ականջն բերանին մէջն եմ, Բայց տակաւին ես գլխուն մասը չեմ. Երկիրս չորս մասին մէջ որ պըտուիս, Վմէնուն մէջն ալ քու գէմըդ կելեմ:

Ես մէկ պրզտիկ լնկեր մ'ալ ունիմ, Որ խաղաղութեան մէջ կըրենակինք. Եւ ժամանակաւ երբեմն ալ հիմայ, Ուեկ օտարի մը տեղը կըբանինք:

Կարգացող, կըրնան անունը գըսնալ, Կամ ընկերիս ու ան օտարին, Որ մէր չորսերնաւս անունները ալ, Երտքի թիւերուն մէկին մէջ գըրվին:

Երեղծուած, պէտքէ: